

կերպով կը ծածկեն իր ժողովրդին ցաւերը եւ
եւ որ առնաբար ձեռք պիտի առնէ ազգային
դատը՝ փոխարինութեան, դատապարտութեան
եւ վերանորոգման խօսքեր արտասանելով։
Տեղեկադիր մը աւելի պիտի գտնուի—թե-
րեւս—Բարձրագոյն Դրան դիւնատան մէջ։
Պատրիարքն ու ժողովը անգամ մը եւս պիտի
յանձն առնէն որ քաղցրօրէն զիրենք բանա-
գատեն պաշտօնի վրայ մեալու։ Ապահովագէս
այսպիսի միջոցներով չէ որ ցաւազին հայա-
տանը պիտի զարդի նահատակուելէ եւ տարա-
րազդ Թուրքիան քիչ մը խաղաղութիւն, կար-
գապահութիւն ու ապահովութիւն պիտի վե-
րագտնու։» (ԹԱՆ, 18 սեպտ. 1899)

Թամբ այս յօրուածք տեսակ մը հանդիսաւոր
դամբանական է Օրմանեանին համար։ Մենք որ
ամէնէն կարծր որակուումով մատանաից ըրինք
Օրմանեանին հանկումը, առանց ամբութեան չէ
սակայն որ հիմա այս իրողութիւնը կը հաս-
տանենք, Օրմանեան մեր ամէնէն հմտու, ա-
մէնէն կազմուած եկեղեցականներէն մէկն էր,
զործունեայ, եռանգուն կեանք մը ունեցած
էր ճարպիկու քեղուուն մորքի մը ապացոյները
տուած էր, եւ ազդը մեծ յոյսեր գրած էր իր
վրայ. Օրմանեան պէտք չէ զարմանայ տես-
նելով ընդհանուր զայրոյթը որ իրեն դէմ կը
պոռթկայ, այդ զայրոյթը այնքան մեծ է որ-
քան մեծ էին իր վրայ դրուած յոյսերը եւ
որքան զառն եղաւ յուսախարութիւնը։ Օր-
մանեան իր ճարպիկութիւնը զործածեց ազգը
խաբելու, Թամի խմբազականը թերեւս յա-
ջողի տալ իրեն նշորիս զգացումը այն զիր-
քին զոր իր ընթացքով տնի այլ եւս ոչ մի-
այն հայ ազգին, այլ ամրոջ երրուպայի, ու
Պատմութեան ասցեւ, Օրմանեան, որուն քով
ու ուշիւութիւնն է եւ ոչ պատմասիրութիւնն
որ կը պակի, պատի մսածէ վերջապէս թէ
Սուլթաններու բոլոր ոսկիներն ու լքանչան-
ները չեն կրնար զարմանել բարոյական այս-
պիսի խոշոր սնանկութիւնը, եւ թէ, նոյն
խեկանագիտական լեզուով խօսելով, ճար-
պիկութիւններուն անենէն ճարպիկը անկիրծ
ու պարկեց ըլլալն է նորէն։ Բայց ևս Հէկ
հեռագրէն յետոյ զոր Օրմանեան կրնար չքա-
շել եւ զորմիմիայն Սուլթանին հաճելի ըլլալու
համար քաշած է, —աններելի միամատութիւն
մը պիտի ըլլար ո եւ է յոյս պահել։

ՊԱԼԱՏԱԾԻ ԵՐԿԱՐ ՌԻՎԱՆ

Թամի սեպտեմբեր 14ի թուոյն մէջ Պոլսոյ
թղթակիցը կ'ինացնէ թէ Պազտատի երկա-
թուղթին արտօնութիւնը ինդրոզ հինգ ընկե-
րութիւններէն իրեքը քայլուեր են արին, եւ
գորդին վրայ իրականապէս լուրջ երկու ծրա-
գիր կը մնայ միայն մին, Անսառուրու իրիա-
թուղթին ընկերութեանը՝ Դերմանեան Պան-
ային եւ Օսմանանան Պանքայի խումբին նովա-
նասորութեան տակ, միւրայ Պ կ. է. Ռեբինի-
ձըրինը, անգլիական հզօր մահտիքայի մը հո-
վանասորութեանը տակ։ Այս տարրերը զոր
երկու մրցակիցներն իրենց յաջողմանը համար
կը գործածէն, շատ զօրաւոր են։ Ուստի
խուսափելու համար բաղաւումէ մը որ երկութիւն
համար ալ վնասակար կրնայ ըլլալ, ծրագրած
են մալուում մը գոյացնել հետեւալ համամա-
տութիւններով, 42 0/0 Գերմանացւոց, 38 0/0
Անգլիացւոց, 20 0/0 Ֆրանսացւոց։ Դեկ կա-
րելի է ըսել թէ այս ծրագիրը ո՞ր աստիճան
մարմին առած է, բայց աս ասոյց է որ, եթէ
յաջողի լասացնյ լուծումը կ'ըլլայ զոր
կարելի է երազել։ Սուլթանը անը էր իրօք կը
փափաքի, ինչպատ կը հասանեն, իր Պազտա-
տի երկաթուղթին ունենալ, այլ եւս ո եւ է
պատճառ չունի համառութիւնը մարքուրու-
սորդներու չի կրնար յուսալ երթեք որ Թուր-
քիոյ ի սպաս զրամագուուներու այնքան
վիթխարի ընկերակցութիւնը մը կրնայ գտնել
որքան այս գերման-անգլօ-ֆրանսական եր-
րակիվ։»

Աննակարեւոր իրողութիւնն մըն է ասի. Եւ
այն օրը որ այս ծրագիրը իրակ մնանութիւն
դասնայ, Փոքր-Ասիոյ բազգը մօտեցած կ ըլլայ
արմանական որոշման մը։ Արեւմանեան Ներո-
պային յալթանակն է այդ Խումբոյ զարսաւոր
յատակածին զէմ։ Պիտի մեսնենք թէ Խումբի
ինչ զիրքափոր բանէ այս իրողութեան առջև։
Երկաթուղթիները երկրին եւրոպացւումը պիտի
շշտան եւ խաղաղութեան պահովութեան
պայմանները պիտի բազմապատկենն, եւ այդտե-
սակէտով կարելի է Հայոց կացութեան համար
բարուրման հաւանականութիւններ տեսնելի
կատարմանը մէջ այդ գէպիքին որ պատմական
անձին նշանակութիւն պիտի ունենայ, եւ
որուն իրագործմանը ամենամեծ սատարը
այս ժողովրդին թափած արիւնը եղած
պիտի ըլլայ։ Այս խնդրոյն վրայ Անսահիսի
յաջորդ թուուվ պիտի հրատարակենք մանրա-
մասն յօդուած մը։